

## ՄԱՅԱԳՈՅՑ

Վիհննայի Միհիթարեան Միաբանութիւնս անցեալ տարւոյ ի մաքն խոնարհող ամուսնուն, կորոնցոց՝ մահուամիթ, իւր անդամներէն երկուքը, գիեցյ. Հ. Եղիշէ Թագակիր Արքայ Գևաֆթանեան եւ Հ. Ռախայէկ Վ. Պարոնէ, որոնք՝ թէեւ լիկ միջիկ, բայց ապրեցան անխոնչ եւ բազմարդին կեանք մը թէ առաքելական եւ թէ գրական ասպարէզներու վրայ:

### † ԳԵՐՑ. 4. ԵՂԻՍԵ Թ. Ա. ԳԱԳԹԱՆԵԱՆ

Նոր Տարւոյ սեամքին առջեւ՝ Հ. Ե. Գաֆթանեան առանց գգալի հիւանդութեան, առանց նշան մի իսկ ցոյց տալու ողջ առողջ կը մննէր իւր մահիծը՝ միայն յափտենականութեան մէջ բանալու համար այլիւս աւքերը . . .

Այսպիսի անակնկալի մ"առջեւ անմիխիթար են իւր եղայրակիցները, անմիխիթար են իւր ազգականները, ծանօթներն ու բարեկամները, բայց անմիխիթար է նաև՝ հոգեւորապէս եւ նիւթապէս իրմէ բարերարեալներու բազմութիւնը:

Միհիթարեան Միաբանութիւնս կը կորոնցն 85ամեայ Հ. Եղիշէով՝ իւր ամէնէն երիցագոյն անակնկալի. կը պակսի իրմին՝ Միաբանութեանս երկրորդ Ազգահայր՝ Արքատակէն Ազգարեանի, ձեռնասուն ու ծեռնադրան որդիներէն — վերջինը: Հին ժամանակներու եւ հին յիշատակներու աւանդապահներէն վերջոյն անհետանալը ցաւով կը տեսնեն իւր հարազատները: Կը զգան ասոր կորուստը ծեր ու երիտասարդ անդամներ Միաբանութեանս, որովհետեւ Հ. Ե. Գաֆթանեան՝ զարմանալի առուգութեամը մը՝ սպիտակափառ ալեացը տակ կը կըէր միշտ երիտասարդ սիրտ մը: Սահմանուած էք՝ կարծես, երբեք չկրոննցներ իւր միհրամիկ դիւրաշարժութիւնն եւ երիտասարդ աշխայժը: Ուժուունուհինգամեայ, եւ սակայն կը խօսէր իւր միհրամիկն ու գործերուն վրայ իքք երեմնամեայ մը, եւ այս մինչեւ իսկ մահուան երեկոն: Նախանձելի ծերութիւն, նախանձելի մահ, որ գուա զինքն իքք “մշտանորոգ,, երիտասարդ մը՝ հաւատարիմ” իւր կոչմնան պարսուց եւ հաւատարիմ” իւր ազգափրական ուղիղ սկզբանց: — —

Բայց այսօր մեր զիւշը յառաջ չերթար՝ յիշելու այս թագակիր հանգուցելոյն կեանքը: Ըրած ենք զայն՝ իւր քահանայական 50ամեայ յոթելեանին առթիւ 1903ին (տ. Համել. Ալն. 1903, Էջ 129—133): Պիտի կրկնուէին բանի մ"ամսէն այն համակրութիւնները, զրու արժանապէս գտաւ Գիեցյ. Հանգուցեալն իւր յոթելեանին առթիւ նաև առաջիկայ Մայիսին, որոն ակնդէս կը պատրաստուէր, տօնելու իւր 60ամեայ յոթելեան և “մէյ մին ալ բարեկամներն ու որդին իւր քով ժողովուած տեսնելու:,: Բայց այլազգ կարգադրեց Բարձրեալ . . . “Ժողովուեցան իւր քով,, իւր համակիրները՝ իրենց վերջին յարգանքը մնատուցանելու դէպի “Հանգուցեան վայրն,, առաջնորդելով զինքը: —

Հանգուցելոյն յուղարկաւորութիւնները կը հաստատեն մեր խօսքը: Իրեն ցոյց տրուած վերջին յարգանք մէջ՝ անհարին է չյուզուիլ կարդալով Գիեց. Ն. Վ. Փափազեանի, Ծննդեթեան էֆ. ի., Դր. Վ. Թորգոմեանի, Գէորգ էֆ. Քըրլանկօթեանի եւ Պր. Թէոդիկի խօսքերը: Տեղույ անձկութեան պատճառաւ ստիպուած ինք “Համելէսի,, յաջորդ լուին յետաճգել այս դամբանականները, յայտնելով այժ-

մէն մեր խորին շնորհակալութեան հասատիքը՝ ամէն սզակիր բարեկամներու, թէ Գեղ. Եկեղեցականաց եւ թէ աշխարհականաց, որոնք յանձնն մեր Պատուական Եղայրակցին՝ մատուցին իրենց յարգանքը Հանգուցելոյն Միաբանութեան, բայց անուղղակի նաեւ «Հանդէսի», Խմբագրութեան, որ կը կորսնցնէ իր լրակեաց բայց անդուկ գործողներէն մին, կը կորսնցնէ իր բաջակերից իմաստրկուներէն մին . . .».

Գեղ. Հանգուցեալն ի լրոյ միայն ժանչցողներուն կը ներկայացնենք իր լրասանկարը, որ պերճախօս պիտի վկայէ, թէ ինչ բանով էր միշտ գրատած այս ծերունին։ Եթք  
եկեղեցոյ սեամբը կը թողուր, կ'ինար միտրը գրականութիւնը, եւ այսաւ իր գուրգուրանաց առարկան՝ Հանդէսի Ամսորդայն, ծեռքը րունած ուզեց՝ կարծես, զերջին անսամբ ներկայանալ նաեւ «Հանդէսի», մէջ։ —

Եթէ Վիեննական Միփթարեան Միաբանութեան

հոգւոյն «Հանգիստ եւ Ողորմութիւն», իսկ երկրաւոր ածիւնն ու ուսկերը թոյն «Կնքեալ պահեսցին . . . մինչեւ ի գալրատոն Քրիստոսի»։



ԳԵՐԵ. Հ. ԵԿԵՂԵԾ. Փ. Ս. ԳԱՍԹԱՆԵԱՆ

տարեգործ մէջ անմիտունապի պիտի գրուի Գեղ. Հ. Ե. Գաֆթանեանի անունը, սակայն «Հանդէսի Ամսորդայի», ժամանակագրութեան մէջ թէ հիներէն եւ թէ նորերէն մշտապահ պիտի յիշտակուի՝ հայ գրականութեան եւ հայ նազրութեան անխոնջ սիրահար հաւաքիչ այս «մշտառյա ծերունին»։ Հեռուար եւ մերժաւոր բարեկամնաց հետ կը մատթենց Գեղյ. Հանգուցելոյն

#### † 4. ՊԱՓԱՅԵ Վ. ՊԱՐՈՒՆ

Վաթուունունինակամեայ արդիւնաւէտ կեանքէն ի հանգիստ յափառենական վոխեցաւ «Հանդէսի Ամսորդայ», ուսումնաթերթին պատասխանատու խմբագիրը՝ Հ. Ռափայէլ Վ. Պարունէ 1912 Նոյեմբեր 29ին։

Թերեւս հայ հասարակութեան միայն անուամթ ծանօթ էր մեծարգյ Հանգուցեալը. բայց գրատած էր սեպհական համեստ դիրք մը աւստրիական արդի բա-